

Եպա եւ զորդի գաստիարակեալ, “ Իկարէ որդեակ,
 .. Ինդ միջինն ընթա, խրատ տամ քեզ, ասէ, շաւիղ անվրտանգ .
 .. Դաւցէ ընդ խոնարհ թէ գնաս ընդ ուղի, յալեաց ծանրասցին,
 .. Եւ թէ ընդ բարձունս, խանձոտին փետուրքդ ի բոց հըրատին .
 .. Ինդ երկաքանչիւր հետօցն ընդ միջին թըռիր որդեակ իմ .
 .. Ի՞չա պատուիրեմ չհայելքեզ համբուն ի դէմն լշզողին .
 .. Եւ ընդ Ի՞լթըն մեծ կամ ընդ մերկանդամ ընդ հայկեան նիզակ
 .. Ո՞ի ակնարկեսցես . առաջնորդութեանս իմ լեր հետեակ ,
 Եւ նըմանապէս թելադրեալ նըմին զօրէնս թըռչանաց ,
 Ի՞նչըմուտ ուսոցն ապա զանձանօթ թեւսըն յարմարեաց :
 Ա.ՅԼ զոյգ ընդ խրատուն թանան համօրէն երեսք ծերունիք,
 Եւ զսդ ընդ գործոյն սասանին ի դող բազուկք հայրենիք :
 Համբոյր ետ անդարձ, եւ թեւատարած թըռեաւ առաջին,
 Ա.ՅԼ սիրտն երկիւղիւ դողայ տատանի ի տես ուղեկցին .
 Օ որօրինակ հաւ՝ որ առ ի բարձուէ ընտանի բունոցն
 Ի զմատաղ ձագուցն արձակէ երամ ընդ այերս օդոց ,
 Զայնէր զիւր կընի եւ ի մահառիթըն մարզէր արհեստ .
 Բախնէր ինք զիւր թեւս, և զորդւոյն դիտէր բախիւն զուգահետ ...
 Ի այց այն ինչ մանուկն ըսկըսաւ խայտալ բուռըն թըռչանօք ,
 Ո՞անկական աշխոյժք եթերաց բարձանց վառին տենչանօք .
 Եւ զառաջնորդին լրքեալ ըզշաւիղ թուոցեալ ի բարձունս ,
 Ի սաստիկ տօթոյն կակղի հոտաւէտ թեւոցն ամրութիւն .
 Հալեալ էր մոմոյն . ինքն ըզմերկանդամն շարժէր ըզբազուկս .
 Ի թեւոց թափուր եւ ոչ դոյզըն մի ընկալեալ ըզսիւք .
 Ը ըրթունք հայրակոչ յալիս կապուտակ ջուրցըն սուզանին ,
 Ո՞ր եւ յայսմանէ ընկալաւ այսօր զանուն ըզնորին :
 Եւ հայրն հիքացեալ, այլ ոչ եւը հայր, “ Իկարէ , ասաց ,
 .. Իկարէ , ուր ես, եւ կամ յո՞ր գաւառ քեզ հանդիպեցայց .
 .. Իկարէ . . . , ասաց , եւ ի ծուփս ալեաց փետուրս նըշմարէ .
 Ի՞նչ զիւր արուեստ , ամփոփէ զմարմին , զանուն տեղն ասէ :

ՈՎԻԴԻՈՍ

Շեշտ կամ Շեշտումն ձայնի :

Շ եշտ բառը այլ և այլ նշանակու-
 թիւններ ունի . երբեմն կ'արտայայտէ
 ձայնին զանազան աստիճաններն՝ լե-
 զուի մը բառերն արտասանելու համար,
 երբեմն վանկի մը վրայ ձայնին մասնա-
 ւոր ոլորումը, երբեմն ալիբրե այդ ոլոր-

ման հանգամանքը ցուցանող նշան մը:
 Շեշտումն է, քերականական բացատրու-
 թեամբ , վայելուչ յարմարութեամբ
 շեշտերն դասելու արուեստը . իսկ լե-
 զուի նկատմամբ մուածելով , իւրաքան-
 չիւր բառի , ըստ ընդհանուր կրից բա-
 նին , և իմաստին մէջ բռնած տեղւոյն
 համեմատ , ձայնի միջոցով և առանց

հեռանալու առողջանութեան կանոններէն, յատուկ զօրութիւն մը տալու արուեստն է :

Ի՞յլ և այլ տեսակ չէշտէր կան . աղքային կամ գառառական շեշտն այն է՝ զոր մի և նոյն աշխարհքի զանազան գաւառաց տեղացիքն և այլ և այլ ազգերն 'ի բնութենէ կամ սովորութեամբ կ'ունենան : Իւրաքանչիւր գաւառ, նաև իւրաքանչիւր քաղաք և իւրաքանչիւր ժողովուրդ՝ լեզուով ուրիշն կը տարբերի՝ ոչ միայն տարբեր բառեր գործածելով, հապանակ բառերն ուրիշ կերպով արտաքերելով և հնչելով: Ամանք՝ ուր ըստ սովորութեան ձայնը կը բարձրացուի, հոն կ'իջեցնեն, կը սղեն այն վանկերը որ երկար պիտի ըլլային: Ի՞յս զանազան շեշտերն, առաւել կամ նըւազ պակասաւոր, ուղիղ առողջանութեան մեծ արգելք են: Համբակներն ինամովպէտք է այս բանիս մէջ զգուշանան, և ըստ կարի ձիշդն և ուղիղը հնչելու աշխատին :

Վերականական շեշտը՝ վանկի մը վրայ ձայնի մասնաւոր ոլորտակը կը ցուցընէ, և կը դրուի ձայնաւորաց վրայ, անոնց հնչումն որոշելու համար: Լեզուի գործարանաց կազմութեանն համեմատ, ձայնի ելեկջքն ըստ բնութեան վանկից պէտք է զանազանին: Իմէն լեզուաց մէջ՝ վանկերէն ոմանց վրայ պէտք է ձայնը բարձրացնել, ոմանց իջեցնել, ոմանց ալսկիզը բարձրացնելու վերջնիցնել:

Ի՞ոդանութեան շեշտը՝ այս կամ այն վանկին վրայ ձայնին աւելի երկար կամ սուղ արտաքերութիւնը կը ցուցընէ: Հնչման զանազանութենէն զատ, պէտք է դիտել նաև իւրաքանչիւր վանկ իր աստիճանին համեմատ հնչելու ժամանակին չափը: Ուստի բառն երկու տեսակ որոշեալ յատկութիւններ ունի. շեշտ և քանակ. շեշտը, հնչմանց տարբերութիւնն իմացնելու համար, իսկ քանակն՝ այս հնչմանց առաւել կամ նուազ սղութիւն կամ երկարութիւն տալու համար: Տարակոյս չկայթէ ինչ աստիճանի կարելի բեկրեկմանց կը յարմարի: Ի՞նդհակառակն թուի թէ արուեստով այդ շեշտը չկրնար կատարելագործուիլ, և որչափ բնական՝ այնչափ կատարեալ կ'ըլլայ: Ո՞ր և իցէ կերպով, դարձեալ կը կրկնեմք, թէ ճարդառանական շեշտը ձայնի բարձրանալն կամ իջնելը կը ցուցընէ, ինչպէս

նութեան ինչպէս որ պէտք է խորունկուսումք . վասն զի անովլ ճարտասանին խօսուածքը քերականական ձշդութիւն մը կ'առնու . և այս ձշդութիւնն իր ճառին ճապաղութիւն ու ցրտութիւն մը չպատճառելէ զատ, ձայնի փոփոխ ներդաշնակութիւնը կ'աւելցնէ, և բառերն իրենց յատուկ զօրութեանն համատ կը գունագեղէ: Իշւ որովհետեւ առողջանութիւնը վանկից ձշդրիտ չափը կը սորվեցնէ, լաւ խօսիլ ուզողին համար օգտակար և անհրաժեշտ հարկաւոր է: Ի՞այց ընդ հակառակն լաւ չկրնար արտասանել մէկը թէ որ կանոնաց սովորութեան ձշդութիւն մը պահէ որ ձեւացեալ և բռնադատեալ կերպ մը առնու . վասն զի բնականութիւնն է միայն որ զմեզ կ'ախսորժեցնէ, կը զուարձացընէ և կը գերէ:

Ո՞տառ կամ որամաբանական շեշտը, զոր բազումք գերականական շեշտին հետ կը շփոթեն, իմաստից և գաղափարաց իրարու մէջ ունեցած կապակցութիւնը կը ցուցընէ, որուն յայտարար նըւանքն՝ կիտերն են:

Դ'արդառանական կամ բարացուցական շեշտը շատ նմանութիւն ունի բնական կոչուած շեշտին հետ: Ինական շեշտն այն է՝ որով մարդ զգացած կրիցն համեմատ ձայնը կը բարձրացնէ, կը զօրացնէ, կ'իջեցնէ. կը չափաւորէ կամ կը տկարացնէ: Դ'արդառանական շեշտը, ըստ նմանութեան բնական շեշտի, նկարագրել և աղցել կու տայ այլոց այն զգացմունքն՝ որովք ինքն ոգեսորեալ է: Ամանք երկրորդն առջնէն կը զանազանեն, պատճառաւ որ անիկայ ատկէ աւելի նուազ բնական է . բայց արուեստի ամենայն հարատութիւնն և ձայնից անբաւ փոփոխութիւն ունի, և հնչման ամենայն կարելի բեկրեկմանց կը յարմարի: Ի՞նդհակառակն թուի թէ արուեստով այդ շեշտը չկրնար կատարելագործուիլ, և որչափ բնական՝ այնչափ կատարեալ կ'ըլլայ: Ո՞ր և իցէ կերպով, դարձեալ կը կրկնեմք, թէ ճարդառանական շեշտը ձայնի բարձրանալն կամ իջնելը կը ցուցընէ, ինչպէս

որ սրտին ունեցած զգացմունքն կը պահանջէ : Աը ծառայէ նաև խօսքի մը իմաստն աւելի ճշդիւ նշանակելու , և գլխաւոր մտածութիւնն աւելի ազդուութեամբ բացատրելու համար : Իսով կը տեսնուի այս շեշտին և պարզ արտասանութեան իրարմէ ունեցած տարբերութիւնը . ասիկայ արտաքերութեան ընդհանուր ձայնին կարեոր բարձրութիւնն է , որպէս զի բանախոսին ձայնը լսուի . իսկ ճարտասանական շեշտն է՝ արտասանողին հոգւոյն յուզմանէն յառաջ եկած ձայնի ելեկջք մը որ ունկնդիրը շարժելու համար պերճախոսութեան զօրաւոր միջոցներէն մէկն է . և նաև ճարտասանութեան գլխաւոր գործեաց մէկը կրնայ համարուիլ : Ճարտասանական շեշտը , մէկու մը ըսածին պէս , զգայութեանց հաւասար միշտյարափոփոխ է : Իսրկութիւնը , գթութիւնը , երկիւզը , վշտակրութիւնն և ուրախութիւնը իրենց առանձին ձայներն ունին :

Յիրաւի կիրքերն ամենեւին իրարուչեն նմանիր . և բոլորն ալ հոգւոյն վրայ զանազան ազդեցութիւնք կը պատճառեն , և իւրաքանչիւրն իրեն յատուկ ձայն մը յառաջ կը բերէ : Օ արմանքը՝ ծանր և դաշնակաւոր ձայն մը կը պահանջէ . ափշութիւնը՝ բարձր ձայնով մը կը յայտնեմք . փափաքն է եռանդուն և շտապող . բարկութիւնը՝ ազդուարտասանութիւնն և զօրաւոր ձայն մը կ'ուզէ . սիրոյ բացագանչութիւնքն են գողտը , կենդանի և գորովական . տըրտմութեանը՝ հառաջախառն , յարմարախոս և ստէպ հանգիստներով ընդհատեալ . ուրախութեան ատեն՝ ձայնը լեցուն , կենդանի և նուրբ կ'ըլլայ . ցաւոց մէջ՝ սրտաշարժ , կիսակտուր և հեծեծախառն . բարկութեան ժամանակ՝ սուր , համառօտ և երագընթաց . կոռույ ատեն՝ խրոխտ և համարձակ . վախի մէջ՝ տկար և նուաղեալ . գթոյ և կարեկցութեան միջոց՝ գողտը , սրտաշարժ և ողբական . լալու ժամանակ՝ ընդհատեալ . Կը մէ ուզէ մէկն յանդիմանել , ձայնն ազդու կ'ըլլայ . եթէ ինդրել ,

աղաչել , քաղցր ու երկչուտ . եթէ խրատել , միխթարել կամ խոստանալ , ծանր և համառօտ կ'ըլլայ : Ինկերութեանց մէջ զմարդիկ դիտելու սովորութիւն ունեցողք՝ դիւրաւ կը տեսնեն կրից այս զանազան արտայայտութիւնքն : Ճարտարութիւնը իւրաքանչիւր կրից բնական ճշմարիտ ձայնն յարմարցնելն է : Ո՞էկն իր զգացած կիրքերն չկրնար այլոց հաղորդել , մինչև որ անանկ մը զանոնք շարտայայտէ , որ իրապէս զանոնք զգացած ըլլալը ցուցընէ :

Իսացատրած զգացմանց համեմատ արտասանութիւն յարմարցնելու միակ միջոցն է նիւթոյն իսկութեանը լաւ մը թափանցել . և ըստ ամենայն մասին՝ արտասանութեան գլխաւոր հիմունքն է՝ ըսածն զգալ . վասն զի սիրտը ճարտասանութեան աթոռն է : Օ գածեալ մարդուն ձայնն իր նմանեաց սրտին խորը կրչնչէ . և կիրքն ՚ի կրից յառաջ կու գայ , որ տեսակ մը համարութիւն է :

Իսայց թէ արդեօք հասարակաց խօսակցութեան մէջ պէտք է ճշգրիտ բնութեան ձայնը գաղափարել . և հաւասար թերութիւն մի է չափազանցելը , կամ աւելի մեղմացնելը : Ոխուի թէ , գողտը զգացմանց մէջ լաւագոյնն է , բնութեան ձայնը կէտ առ կէտ փոխ առնուլ . իսկ սաստիկ զգացմանց մէջ , ինչպէս են ոխ , բարկութիւն և այն , վայելու է զանոնք մեղմացնել : Իտենախօսն այն վանկից վրայ պէտք է ձայնը զօրացնէ՝ ուր որ կրից սաստկութեանն աւելի համապատասխան կու գայ :

Իսամինի այս տողը ,

Չուառական , որպիսի բան ելի քումմէ բերանոյ ,

Ինանկ կերպով կրնայ արտասանուիլ որ ձայնը շեշտեալ վանկից վրայ բարձրանալով , այլոց վրայ կը ցածնայ : Կըրեմն մի և նոյն զգացումը ընդունակ է այլ և այլ ելեկջից : Ինայ վերի տողն հակառակ եղանակաւ արտաքերուիլ , շեշտեալ վանկից վրայ ձայնը ցածցընելով , և այլոց բարձրացնելով :

Հուասական, որպիսի բան ելի քումնէ բերանոյ:

Կորաքանչիւր կիրք իրեն յարմար իր ելևէջքն կը պատշաճէ: (Յ)րինակի համար, քաղցր յանդիմանութեան շեշտի մէջ, անգութ բառին առաջին վանկն վրայ ձայնը կը յենու . անգութ, զի՞ն արարի ժեղ. իսկ սոսկալու շեշտին մէջ՝ վերջինին վրայ. անգութ, զի՞ն առէս զայր:

Դարտասանական դարձուածոց մէջ միշտ կան անանկ ազգու բառեր որոց վրայ իմաստին ոյժը կը կայանայ, և այն բառից վրայ պէտք է ձայնն յենու: Ինայց պէտք չէ նայիլ ամէն բանի ազգուութիւն մը տալու . վասն զի այն ատեն արտասանութիւնը ձևացեալ և նոյնաձայն բան մը կը դառնայ: Ո՞րիակ կարեւոր կանոնն որ ձայնն ըստ պատշաճին զօրացնելը սորվելու համար կրնայ սահմանուիլ՝ այն է՝ որ բացատրել ուղած զգացմանն ոյժն ու որպիսութիւնը պէտք է որոշ ու ճշգրիտ կերպով ըմբռնել, և պայծառ գաղափար մը ունենալ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՊՈԼՍՈՅ:



Ո՞րկիանոս իր ազնիւ բնաւորութեամբը, լաւ վարքովը և իմաստուն կառավարութեամբն ինքը զինքը Պուլքերիային ընտրութեանն արժանի ցրցուց: Ո՞րպակիսյ մէջ աղքատ տնէ ծնած՝ տանըինը տարի ծառայ եղեր էր. ետքն ալ լուսպար զօրավարին օգնական ըլլով՝ Պարսկաստանի և լուսիկէի մէջ շատ քաջութիւններ ըրեր, մեծ անուն հաներ էր, ու համեստութեամբն ալ նախանձորդաց բերանը գոցեր էր: Ի՞ թոռը նստելուն պէս՝ խելացի օրինօք անկարգութեանց դարման ըրաւ, ու բռնաւորական կերպերը դաշինքուց,

հարկերը թեթեցուց, ժողովրդեան հետ սիրով ու քաղցրութեամբ կը վարուէր, իսկ թշնամեաց հետ խրոխտանօք:

Դարտիղաս գոռողութեամբ մը պահանջեց իրմէ որ իջևոդոսին խոստացած հարկն հատուցանէ: Ո՞րպիկանոս պատասխան տուաւ թէ ո՞նցաւ այն ժամանակն՝ որ ամէն մարդ ուզածն ընել, կու տար կայսեր . ես ստակով և ամէն բանով պատրաստ եմ օգնելու այն դաշնակից թագաւորաց որ ինծի հետ հաւատարմութեամբ կը վարուին, բայց սպառնալեաց՝ զօրքով, քաջութեամբ ու սրովս պատասխան կու տամ, : Ո՞յս պատասխանին վըրայ կատղեցաւ Դարտիղաս, երդումն ըրաւ որ Հռովմայեցոց մինչեւ անունն ալ չժողու աշխարհիս վրայ . սակայն վայրենամտութեանն հետ խորագիտութիւնն ալ ունենալով, երբոր տեսաւ Ո՞րպիկանոսին պատրաստութիւնը՝ սիրտ չըրաւ հետը պատերազմելու:

Ո՞րպիկանոս սաստիկ հրովարտակ հանեց հերեսիովտաց դէմ, և առաջարկութեամբ մեծին լ և ոնի Ա պապին Հռովմայ, Քաղկեդոնի սուրբ ժողովը գումարել տուաւ յամին 454 ընդդէմ մոլորութեանն լուտիքեայ :

Ո՞եւաւ Ո՞րպիկանոս յամին 457, մինչդեռ կը պատրաստուէր ընդդէմ Պահանջիկոսի բռնաւորին Վիրիկոյ, թողլով անուն հանձարամիտ ինքնակալ: Ինայց մեր լուղիչ վարդապետը կը կոչէ զայն անաբէն Մարիտանոս, վասն զի չօգնեց Ո՞րպակիսյ Պաղկերտի դէմ: որպէս զի անոր հետ դրած հաշտութեան դաշինքը չըուծէ :

Ո՞րպիկանոսի մահուընէն ետքը թէ զօրաց և թէ արքունեաց մէջ լուսպար զօրավարին պէս անուանի մարդ չկար. իր ընտանիքը թէ հարստութեանն և թէ տէրութեան ըրած ծառայութեանցը համար շատոնցուընէ արևելքի մէջ մեծ ազգեցութիւն ունէր. և ինքն ալ քաջութեամբը մեծամեծ պատիւներու հասած ըլլովով՝ կայսերութեան կը